

այժմ՝ բավանդակութիւնը՝ որ այս կարգաւ է.
Ա. Աշոտ Ա. (էջ 126). 1. Քաղաքատունեաց
բուն ստացուածքները. 2. Աշոտ Ա. եւ Հայա-
ստանի մէկալ իշխանները, սահմանադրութիւն
երկրին, ներքին քաղաքականութիւն Աշոտը
(137). 3. Աշոտ Ա. եւ Հայաստանի նախարա-
րութիւնները (138). —) Սրբունիք, բ) Աի-
նիք, գ) մացած իշխանութիւնները (157). 4.
Հայ եկեղեցին Աշոտ Ա. ի ատելուն (157). 5. Աշոտ
Ա. ի արտաքին քաղաքականութիւնը (163):
Որպահ որ ալ այս քածանձնաց մէջ մէկ սուր-
ուորութիւն կը տեսնուին (զօր օր. Հայկական
ցեղերու վզայ տուանձնն Խոսկի), սակյալ շատ
պականեր ալ կը նշանառուին: Սակյալ այս պա-
կանը առերեւոյթ է, ինչու որ Մեծ. Հեղինակը
տարի մը յառաջ իւր հետեւեալ գործին մէջ
զայն լցուցած է. Die inneren Zustände von
Armenien unter Ashot I. (Halle 1904, էջ 1—
52): Այս գործին մէջ կարգաւ կը շօչափէ
հետեւեալ նիմեթերը. Արարացի գաղութն ի
Հայաստան Աշոտ Ա. ոյ ժամանակ. Հայաստանի
Վալիններն եւ Աշոտ Ա. Առանձինն տուանձնն
ինքնակաց երկրամասերու կառավարութիւնը.
Դրամ եւ Հարկ. Զննուորաթիւն Աշոտ Ա. ոյ
ատեն, Վաճառականութիւն, արևոստ եւ երկ-
րագործութիւն Աշոտ Ա. ոյ եւ Միքատ Ա. ոյ
ժամանակ. Ասոնց վզայ կարելի եր աւելցնել.
Քատաստան, քաղաքք եւ իրենց յարագաւորա-
թիւնը, ամուսնութիւն, դատիքարակութիւնն եւն.
Գրեթե ենցն բովանդակութիւնն ու ենց կարդո-
ւուի Ամեստ Ա. մասը, սատի աւելորդ կը համա-
րինք յառաջ բերել: Բւրամ ենց որ այս տարա-
բախ թագաւորին վայ այն նկրաւ դատաս-
տանը չէ Կորած Թօփշեան, զօր քննադատի պա-
ղարինութեամբ կատարած է դ. Դարդաշեան:

Մինչեւ ցայս վեր ըստածներէն տեսնուեցաւ թէ ըստ մասին նոր նիւթերու մթերք մը սկսած է ամբարուիլ։ Սակայն այս պաշարը տակաւին ողին է՝ կարելի չէ ցյադուրդ սպառել։ Բացայստ խօսելու համար, ընթերցողը չի գուշանար երբ կը տեսնէ այն վերսագիրները (զօր օր. Արուեստ, դրամ, հարկ եւն) եւ անոնց թերի յափանցականութիւնը կը հարգայ, Միայն թէ յափանց քննադատութիւն չէ, այլ մեր պատմագրաց, որ այս նիւթերը հազիւ ուրեմբ կ'ակնարկին։ Ահա ասոր համար այս կարգի նիւթեց վեայ միայն այն ատեն կարելի է կարցաւորեալ ձատել՝ եթէ փուլոյ եւ հողի տակ թաղուած հնութիւններն երեւան ելլին։

ԱՊՈՅՆԵՐԻ ԵՐԳՆԱԿԻՑԻ ԵՐ Ի Ի Ք Ք Ք Ք
Թ Թ Թ Թ Ն Ե Բ Լ
ուսումնափրութեամբ հրատարակց է. Ս. Պոտուքնան:

Միջն դարու Հայ նշանաւոր բանասեղծ-
ներու հանգերձ ուսումնափրութեամբ հրա-
տարակութեան մէջ եթէ ոչ կարգի բայց ար-
դեանց կողմանէ առաջին տեղին կը գրաւէ Ար-
շակ Զօպանեան: Կուազ արդիւնք չունի նաեւ
Մեծարդոյ Հեղինակս իւր առաջիկայ գրու-
թիւնով: Վականյ առ հրատարակութեան յա-
ռաջարակին մէջ մզի աւ ելին կը խոստանայ
(էջ 7): Կ Երզնկացին իւր նմցշ մը կը հրա-
տարակէ այս ամբողջական հրատարակութեան,
որ լցու պիտի տեսնէ Սարորին դարերու Հայ ժո-
ղովրդական բանաստեղծութեան, տիտղոսով:

Միջարդոյ Հեղինակը գիլին պատճեն բաժ-
նած է: Միջնեւ էջ 59 կը խօսի ձեռուագրին,
կոստանդնի վարուց (էջ 10), լեզուին ու տա-
ղաչափութեան (էջ 14), բովանդակութեան
(էջ 25) եւ բառերուն ու օճի վայ (էջ 43): Այս
յաջորդեն կոստանդնի քեթուածները (միջնեւ
էջ 180) հանգերձ ծանօթութիւններով Հե-
ղինակին: Կոստանդնի բանաստեղծութեանց մէջ
աւ ելի յաջորդած են վարդապետականները՝ քան
պատմականները, որ չոր ու անձեւ մասցած են:
Յաւելուածութիւնը (էջ 181) տակաւում մէկ եր-
կու քերթուած ալ կ'ընծայէ Հեղինակը կոս-
տանդին Նորնկացյաց եւ Աստրաբանով մը կը
փակէ մատեանը: — Ամենայն մասամբ յա-
շոցած կրնակ համարիլ Հեղինակին ուսումնա-
փրութիւնը Պակասը՝ զդր կը նշամեւնք, այն է,
որ իւր կողմանէ այս բանաստեղծութեանց ար-
ժեքը չի գնահասեր, այլ կը գոհանայ Ա. Զո-
պանեանի Անահիտէն (1905 թ. 5) կտոր մը
առաջ բերելու:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ՌԵՎՈԼՈՒՑԻԱՆ

ՄԱՅԾԵՆԱԳՐԱԿԱՆ - Եղիշէ, ՑՈՆԱԿԱՆ ՊՈՏՎԱՆԱՍԻՐՈՒ-
ԹԻՒՆ. 353: - "Խոսրովիկ Թարգմանիչն, եւ իւր
երկասիրութիւնները, 361: - Ցուցակ ճռոպարաց
Թարգիք. 370:

ԱՅԻՆԱԿԱԳՐԱԿԱՆ - Հին Հայոց տեղայ անուն-
ները. 376:

ԱՆՁԵՐՆԱԽՈՎԱԿԱՆ — Politische und Kirchengeschichte Armeniens unter Ashot I und Smbat I. 382 — Կառավարին Եղանկաց. 384:

Գոյացումներ են պատճենահանությունները

• ԱՐՓԱՎԵԼ Կ. ՊԱՐՈՒՅ

Digitized by srujanika@gmail.com

— 1933-4000 —

Leeds 4 B 1 U 6 12

1022

Homopus sp. (Ward) 1900

ARAR@FHU